

# Ս. ԳՐԶԻ ԱՆԳԼԵՐԵՆ ՆՈՐԱԳՈՅՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ

THE NEW ENGLISH BIBLE WITH THE APOCRYPHA

Oxford University Press, Cambridge University Press, 1970

Ս. Գրքի ներհուն բանասէր *Sir Godfrey Driver* եւ նոյնքան յայտնի Նոր Կտակարանի առաջնակարգ բանասէր *Prof. Charles H. Dodd* խումբ մը գիտական աշխատակիցներու գործակցութեամբ, ջանահինգ տարիներու երկար աշխատանքէ մը ետք, 1970ի Մարտին ի լոյս ընծայեցին Գաւերորդ Դարու քրիստոնէական գրականութեան համար հանգրուան նշող Ս. Գրքի անգլերէն նորագոյն թարգմանութիւնը, ծանօթ *The New English Bible* հատորը, Օքսֆորտ եւ Գէյժպրիճ Հասարակական հրատարակչական տունէն: Դոկտոր *Տրայվըր*, այժմ հանգստեան կողուած, Օքսֆորտի սեմական լեզուներու բանասիրութեան բաժնի փրօֆէսօրն է, իսկ Դոկտոր *Տոտ*՝ Գէյժպրիճի Նոր Կտակարանի գրականութեան եւ մեկնաբանութեան փրօֆէսօրը:

Անտարակոյս սոյն հրատարակութեամբ գարուս կ'ոծնական գրականութեան կ'ընծայուի Ս. Գրքի ամենակատարեալ եւ նորագոյն թարգմանութիւնը, հիմնուած երբայեցերէն եւ յունարէն բնագիրներու վերայ, եւ լուսաբանուած՝ մինչեւ այժմ յայտնուած վերջնագոյն հնագիտական տրեւիչներու եւ գիտական նուաճումներու օժանդակութեամբ: Նոյն հրատարակութեան Նոր Կտակարանի բաժինը, 1961ին ի լոյս ընծայուած, այժմ փոքր սրբագրութիւններով կրկին կը հրատարակուի այս ամբողջական հատորին հետ միասին: Ս. Գրքի անգլերէն նորագոյն թարգմանութիւնը կը բովանդակէ Հիմ Կտակարանը, Պարսկաստան Գիրքերը՝ և նոր Կտակարանը՝ մեր օրերու:

1 Անգլիացի թարգմանիչներ մեծ օգտակարութիւն մատուցած եղան թարգմանելով եւ հատորիմ կցելով Պարսկաստան Գիրքերը (*The Apocrypha*), որոնք մտնելու են արդէ ոչ-կանոնական գիրքեր, քի-

կատարեալ անգլերէնով եւ արդիական մտնելով:

Փրօֆէսօր *Տրայվըր* եւ իր գործակիցներուն նպատակը եղած է ներկայացնել Ս. Գիրքը որպէս ընթերցման գիւրահասակնալի հատոր մը, որ կարենայ արդի լեզուով եւ սակայն ճշգրտօրէն ցոյցանել հնագոյն բովանդակութիւն ունեցող սրբագան մատեալին պատմական, յայտնութեանական եւ ուսուցողական նիւթերը: Նման կարիք մը մեծ եղած է Արեւմտեան աշխարհին համար, յատկապէս Համաշխարհային Երկրորդ Պատերազմէն ետք, երբ Անգլիոյ եւ Միացեալ Նահանգներու նոր սերունդը կրկնապէս ըզգացած է պակասը նոր եւ գիւրահասողը թարգմանութեան մը:

Մեր նպատակը չէ երբեք այս սեղմ տողերով զնահատել կատարուած թարգմանչական հսկայ աշխատանքը՝ մտնել փորձելով Ս. Գրական բնագրային զննադատութեան (*Textual criticism*) կայունէն ներս, կամ փնտռել թէ Աստուածաշունչի սկզբնական բնագրին իմաստը որքան հարազատութեամբ պահուած է ու բառերու ետին գրանուող յայտնեալ ճշմարտութիւնը որքան հարազատ մնացած: Ոչ ալ պիտի ուզենք

ուլ տսմեմից եւ բովանդակութեամբ առ հասարակ պատմական եւ յորդորական: Բարձր ալ մտ կագմած են Եօթանասնից թարգմանութեան եւ սակայն շատ աւելի ոչ, Գ. Ե. 1520իմ որպէս պարական մարտգրութիւն դաստորուած են եւ խմբագրուած: Ներկայ թարգմանիչները գործածած են *H. B. Swete*-ի իրատարակած Պարսկաստան Գիրքերը: Սոյն հասարակ յայտնուած տսմեմից գիրքերն են. Ա եւ Բ եգրաս. Տովթիք, Յուդիթ, Եսթեր, Իմատուրիւմ Աղղոմնի, Իմատուրիւմ Միքաէի, Բարսւէ, Նամակ Երեմիայի, Երգ Երեց Մամկանց, Գամիէլ եւ Սուգանն. Աղօթ Մամուէի, Ա եւ Բ Մակաբայեցիս:

կարծիք յայտնել արդէն իսկ մասնագէտներէ դնահատուած արգիսկական եւ ալմէնական անդլերէն լեզուի մասին՝ որով թարգմանուած է ներկայ աշխատութիւնը։ Այսուհանդերձ, փափաքելի է արձագանդ հանդիսանալ կարեւոր դէպքի մը՝ որ 360 տարուան հետ. թիւնէ մը ետք կը ներկայացնէ «դէնք մը եւ հարողակցութեան միջոց մը, որ իր յտակութեամբ եւ որոշակի արտայայտութեամբ կրցած է նուաճել լաւագոյն թարգմանութիւն մը», ինչպէս կ'որակէ զայն William Barklay :

Ս. Գիրքի անգլերէնի նորագոյն թարգմանութեան կարելիութիւնը յայտնուեցաւ 1936ին, Անգլիոյ յիշատակ երկու յայտնի համալսարաններու հրատարակչատանց կողմէ : Dodd պատրաստեցին դեփինը նորօրինակ այս հսկայ գործին : 1946ին ըՍկովտիոյ Եկեղեցին շնչտեց գործին անյետաձգելիութիւնը : Բողոքական առաջնորդող եկեղեցիներ, ինչպիսիք են Անգլիոյ, Սկովտիոյ, Կալլէսի եւ Իրլանտայի եկեղեցիները, նախաձեռնարկ եղան եւ թիկունք կանդնեցան երկու դիտականներուն, կառարուած տեսնելու համար թագաճառած թարգմանութիւնը : 1947ին հաստատուեցաւ միացեալ յանձնախումբ մը, որուն աշխատանքներուն որպէս դիտողներ մասնակցեցան նաեւ Անգլիոյ եւ Սկովտիոյ Հոմէճական Կաթոլիկ եկեղեցականները :

Յանձնախումբը նշանակած է թարգմանչական աշխատանքի երեք մարմիններ, մին նոր Կտակարանի, միւսը Հին Կտակարանի, եւ ուրիշ մըն ալ՝ Պարականոն Գիրքերու համար : Բոլոր անդամներն ալ կը ներկայանան իրրեւ միջազգային չափանիշով Սուրբ Գրական բանասէրներ եւ համալսարանական դասախօսներ : Նշանակուած է նաեւ զբական խորհրդատուներու մարմին մը, քննարկելու համար պատրաստուած թարգմանութիւնները ոճային եւ լեզուական տեսակէտէ :

Վերջին յիշատակելի բնազդային քննադատութիւնը նոր լոյս սփռած է հնագոյն եբրայեցերէն եւ յունարէն բնագիրներու ճշգրիտ իմաստին վրայ : Ներկայ թարգմանիչները նկատի առած են այս կարեւոր նշանակումը եւ իրենց նոր ու հարազատ թարգ-

մանութեան մէջ գործածած կարգ մը առութիւններ, առումներ, եւ նոյնիսկ կատարած են կարգ մը փոփոխութիւններ՝ պահելով հանդերձ բնագրի յեղունակութեան իմաստը կարելի հարազատութեամբ : Իւրաքանչիւր անդամ նախ պատրաստած է թարգմանութեան իր բաժինը եւ մատուցած միւս անդամներուն առ ի քննութիւն : Այլա Յանձնախումբը միասնաբար քննութեան առարկայ դարձուցած է ամբողջութիւնը համար առ համար եւ նախադասութիւն առ նախադասութիւն՝ ճշգրտագոյն անգլերէնով մը : Ընդհարձ առարկայ հաստատանքը իրենց վերջնական ձեւին բերուած են թարգմանիչներու եւ զբականչլեզուական քննիչներու համաձայնութեամբ :

Եբրայեցերէն եւ յունարէն բնագիրներէն զատ նկատի առնուած են վերջերս յայտնուած Գուրբանի (Մեռեալ Մովու) մագաղաթները<sup>2</sup>, հրէական Մասորական կրչուած բնագիրը<sup>3</sup>, Եօթնասնից թարգմանութիւ-

2 Հին Կտակարանի միակ հնագոյն եւ վաւերական ձեռագիրները, բաղադասական աշխատանքի համար, կարելի է նկատել Գուրբանի մագաղաթները՝ որոնք ի յայտ եկան մերկայ դարու առաջին կեսու : Առանց քուակամ Յըզուած է արպէ Գրիստուէ առջ եւ Ա Պարթ, եւ որոնք կը բովանդակեն երկու օրինակ Եսայիայ գիրքէն, մեկնաբանութիւն մը Աւրակումի գրքին առաջին երկու գլուխներով, եւ կարգ մը պատահական մտցեալ գիրքերէն : Բնագիրները կարեւոր մասամբ մոյճն են մեր այժմու եբրայեցերէն բնագրին հետ : Հնագոյն շրջանէն Հին Կտակարանի ո՛չ մէկ ձեռագիր հասած է մեզի, բացի Գուրբանի քարայրներու տուածէն, եւ ինչ որ Հին Կտակարանի բովանդակաբարբաբը կազմած է՝ մեծ մասամբ բերանացի աւանդութիւններով սերունդէ սերունդ փոխանցուած միւթերու ամբողջութիւնն է, որ սկսած է դաստարարուիլ եւ յամբարանուիլ Ք. Ա. 587 թուին :

3 Ք. Ե. Երկրորդ դարում Հրեայ կրօնական առաջնորդներ, մեկնելով իրենց ձեռքին տակ ունեցած հատուկտոր ձեռագիրներէն, հաստատեցին Մասորական շառնգակաձեռագիրը՝ որ մեզի հասած է միայն Ք. Ե. 1068թուրդ եւ Տանսէլկերթը դարբանում գրած ձեռագիրներով : Այս բնագիրն է որ նրատարակուած է 1937ին R. Kittel-ի կողմէ Ենիա Խեռաւե շաքէին մէջ և որ գործածուած է անգլերէն նորագոյն թարգմանութեան համար :

նը<sup>4</sup>, Լատին Vulgate վերծանումը, անգլերէնի թարգմանուած նախորդ գործերը<sup>5</sup>, ինչպէս նաև Ս. Գիրքի նորագոյն բոլոր գիտական հրատարակութիւնները եւ այլ բանասիրական աշխատութիւններ ու ձեռագիրներու տարբերակներ, սկսեալ ծանօթ հնադրոյն ձեռագիրներէն եւ պապիրոսեան պատճիկներէն :

Սոյն թարգմանութեամբ յայտնի կը տեսնուին կարգ մը արտաքին եւ ձեւական բարեփոխումներ եւ : Իւրաքանչիւր էջի համար զոյգ սիւնակներու ընկալեալ սովորութիւնը արդէն կը դադրի եւ միասին ու նորահաստատ պարբերութիւններով զերբերու գլուխները իրարու կը յաջորդեն, համաձայն նիւթերուն եւ անոնց բովանդակութեան : Գլուխներու եւ համարներու կամայական բաժանումները, որոնք սկիզբ առած են միայն ԺԳ եւ ԺՁ Դարերուն, պահուած են որպէս լուսանցքի նօթեր : Նոր գլխակարգումներ ստեղծուած են համաձայն նիւթերու, աւելի յստակ դարձնելու համար դէպքերու կամ պատճուածքներու ներքին միութիւնը եւ յարակցութիւնը : Սաղմոսաց Գրքի եւ այլ բանաստեղծական հատուածներու թարգմանութիւնը կատարուած է ոսանաւորի ձեւով եւ անձնական դերանուններու հին ձեւը անտեսուած է : Ներկայացման ձևին մէջ նորութիւն է համարաթիւերու դիրքը որոնք կը գտնուին ձախ էջի լուսանցքին եւ աջ էջի

լուսանցքին վրայ : Կարելի է ըսել թէ խորքին մէջ գործը չի ներկայանար հանդիսաւոր ճոխութեամբ կամ երկիւղալից խորհրդաւոր ճոխութեամբ, քան իր անմիջականութեամբ եւ դժմանդիմանականութեամբ : Ընդհանուր գնահատանքը ուղղուած է թարգմանութեան գործնական հանգամանքին, անոր լաւագոյնս, օգտակարագոյն եւ դիւրագոյն ձեւով կարդացուելու առաւելութեան քան թէ ոճի վսեմութեան եւ աստուածային պատգամներու խորհրդատր արտայայտութեան :

Նոր Կտակարանի յառաջաբանին մէջ կը կարդանք. «Մեր պարտականութիւնը կարեւոր տարբերութեամբ մը կը ներկայանայ մեզի, բաղդատարար 1881ի վերծանողներու մտահոգութեան : Այսօր իրենց դորածած լիզուն որոշապէս կը ներկայանայ որպէս հին եւ նուազ հակնալի լեզու մը, նկատելով յարաճուն գործածութիւնն ու փոփոխութիւնը անգլերէն լեզուին : Ներկայ դործը վերծանում մը չէ երբեք 1611ի թարգմանութեան, այլ հարազատ եւ նոր թարգմանութիւն մը, որուն մէջ տեղ գտած են ժամանակակից եւ այժմէական իմաստ ունեցող ստութիւններ՝ որոնք արտայայտած են յունարէնին ճշգրիտ իմաստը : Ներկայ թարգմանիչները ջանացած են յունարէն կառուցուածքներ եւ ստութիւններ փոխարինել արդի անգլերէնով » :

Իր խօսքի աւարտին Տթթ. Տօմ կ'ընէ հետեւեալ յատկանշական նկատողութիւնը կատարուած դործի դժուարութեան մասին՝ դոր միայն կրնան զգալ խղճամիտ թարգմանիչները. «Թարգմանիչները լիապէս գիտակ են իրենց դործի թերացումներուն : Միայն սն որ փորձած է թարգմանել կրնայ դիտել թէ որքան անկարելի արուեստ մըն է թարգմանութիւնը : Միայն անոնք որոնք երկար ժամանակ սերտած եւ խոկացած են յունարէն բնագրին վրայ՝ կրնան զգալ բառերու եւ նախադասութեանց ետին փայլող պերճանքն ու երկմիտ իմաստը միանգամայն : Անոնք միայն կը զգան յուսախաբութիւնը որ հակառակ բազում ճիշդութիւն ի յայտ կու գայ թարգմանութեան աստեւ : Սակայն եւ այնպէս կը յուսանք որ մենք կարողացանք փոխանցել ընթերցողներուն այն ինչ որ մեզի բուռեցաւ Նոր Կտակարանին միջոցաւ » :

4 Հին Կտակարանի ծածօք յունարէն Եօթանասեցի Թարգմանութիւնը կատարուած է յունարէն չրեաներու համար, որոնք բնակութիւն հաստատած էին Եգիպտոսի մէջ Գ. Ա. Գ եւ Բ դարերում : Աւանդութեամբ համոզման շնորհիւ 72 երէցներու կողմէ յունարէնի քարգմանուեցաւ Ագիտանգրիայ մէջ անհասարակ գիտութիւն ունեցող զպիրներու կողմէ գրակամ եւ մեկնաբանակամ միտքով եւ Թեալ յայտնի կարգ մը քերականներով, ինչպէս Գրիկի կու տայ ՏԳԲ. Տրայվլը :

5 Անգլիայ քրիստոնէայ գանձուածիմ համար 1611ի The Authorized Version-ը միշտ նկատուած է բոլոր Ս. Տիքիքը, սկիզբ առած 1603իմ, ձեւն բացառի օրով : Այս քարգմանութեամբ վերծանումը, The Revised Version, կատարուած է 1881իմ, որմէ հետ վաւերական մտք քարգմանութիւն տեղի չէր ունեցած մինչեւ մեր օրերը : Ներկայ մտքայն քարգմանութիւնը կը յաջորդէ 1611ի քարգմանութեամբ :

Եռուհիս, 1971  
Ճիւղատեղիքիտ

ՁԱԿԵՆ Ծ. ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ